

Ահաւասիկ կըզգեակին վրայ կ'երկարին.  
— Ալսածութեան զաղափարի սրբավայր,  
Վենետիկի աստիզատուն ու խորան:

Ո՛հ, կ'ուզէի՛, կ'ուզէի՛  
Այդ նոճիներն են ըլլալ,  
Դածկեն խորփի մէջ լըռին՝  
Մնծ խորհուրդներն յաւերժի,  
Խոր մըրմունչները լացի  
Եւ աղօթքի և ցաւի,  
Եւ կոծերէն ալիքներու քընացած՝  
Ցաւերժօրէն երազիլ...

Վերջալոյս...  
Աղաւանիներ, աղաւանիներ ոստոստուն,  
Լոյսի, գոյնի, ձայնի մէշէն կը պարեն.  
Վէկն անոնցմէ իբրև ինծի մըտերիմ,  
Գըլխուս վըրայ կը հանգչի:

Ո՛հ, կ'ուզէի՛, կ'ուզէի՛  
Տատրակ մ'ըլլալ, սոկելուրթն.  
Անգամ մ'ուսել հասր սոկի ցորենի՝  
Վենետիկունցյն ափերին:  
  
Վերջալոյս...  
Ահաւասիկ վարդի նըման բոցավառ,  
Արևմուտքի է հըրդենուած.  
Մովը կապոյտ վերջալոյսի սիրահար,  
Կարմիրին հետ զըրկըւած...

Ո՛հ, կ'ուզէի՛, կ'ուզէի՛  
Վերջալոյսի այս իբրհուան գոն ըլլալ...  
Օֆելիայի պէս խելար  
Սա արենին հնու փաթթըւած՝ խեղդըւիմ...  
Եւ մնա երբեմ լըգտնեն...

Խաղաղութիւն մ'այժըմ մութին հետ կարծես  
Ներս կը մըտնէ հոգիէս.  
Ուշ մընացած ձըկնորս մ'ենուն՝ հովին հետ  
Ուրախ երգով կ'երազէ:

Ու Գիշեր...  
Այս գիշեր չէ, հըրաշչ է...  
Արքայութիւն լուսազարդ...  
Հազար աստղեր չեն երկինքները թողած,  
Պէրճ թաղումին զարդարելու են եկած.

Աղաւանիներ՝ երազներու պէս թեթև,  
Սիրուն զըշխոն յանկուցելու են եկած.  
Հըրեալակներ բամբիներով լուսահեր,  
Իրենց քովին օրոբելու են եկած:

Ո՛հ, աստղերէ պըճըլտուն  
Այս զիշեր մնոր ու արտասութ կը կաթի.  
Ես նորածին կառչիմ անոնց ըստիլիքն  
Սիրտըս մեղրով լըցընեմ:

Այս փառքին մէջ, այս լըսին մէջ և ձայնին,  
Ալ յոցնեար Դիցուհի...  
Մարէ լոյսերդ և կարափի պէս մինակ՝  
Խովերուն մէջ քընացիր.  
Աստղերուն հետ, հովերուն հետ առանձին  
Ես քու վըրադ կը հոսկեմ...  
Համեյոյներով անոնք, ես ալ իմ երգով  
Քեզ կ'օրոբէնք, կ'օրոբէնք...:

Վենետիկ Կարգու Գասպարեան  
Աշ. Ռ. Ռ. Վ. րժ. ի

### Ա. Ղ. Բ Խ Բ Ա Կ Բ

Երբ, մնծ գետին ափերով  
Հոգեփորիկ մարդերուն,  
Իմ մայրիկիս մշտաբուն  
Հանդիպեցայ ես հոգւոյն,  
Խոկոյն նանչցայ զայն մէկէն  
Իր սիրական բուրումէն,  
«Մայրիկ, ըսի ես ներս,  
Իմ այս կեալքին մէջ ներկայ  
Չես զիտեր թէ մնուած եմ  
Իմ չափազանց պապակչն.  
Խընդրեմ ըսէ, մայր, փութով.  
Ես ի՞նչ ծըլիմ նոր կեանով.  
Խուսափելու այն վըրտէն,  
Որ վաղ մեկնած զուն արգէն  
Չէիր կրնար զիտնալ զայն,  
Ակն թէ որչափ էր դաժան»։  
«Ծընիր ազբիւր, ըսաւ ան,  
Դիւթիչ ձայնով մայրական.  
Ազբիւրն այլ ևս կարող չէ  
Մեռնիլ անչափ պապակի։  
Նա զոլ է միշտ թէ բարդեր  
Ազրուցանէ ւարտոյտներ»։  
Մայրն իմ անշուշտ չէր զիտեր  
Որ երբեմն ալ աղբիւրին  
Հնուոներէն կը հասնին  
Նըպատակի մը սրաէս՝  
Ուխտաւորներ սիրակէզ։  
Թրդմ. Հ. Վ. Յովհաննէսսան  
Ամբողջի Ֆուուցուն քնարերակի  
«Երգերով վերածննդյան» տեսքն